

# ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՍԵԱՑ

ՏԱՄՆԵՐՈՐԴ ՏԱՐԻ ԹԻՒ 2

1 Մայիս 1899



ԿՈՍՏԱՆԴՎՈՒՊՈԼԵՍ

ՏՊԱՐԱՆ.

ՃԻՎԵԼԵԿԵԱՆ


Պատր Ալի Ճատակար թիւ 20

1899

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

— — —

- 1 Պատկեր եւ իր ծնողն .
- 2 Համառօտ նկարագրութիւն նիւանդութեան , մահուան եւ յուղարկաւորութեան Ամեն . Ստեփանոս Պետրոս Ժարողիկոսի - Պատրիարքի կիլիկիոյ .
- 3 Գեր. Արմի. Ներսէս Ճնշողեան եպիսկոպոսի դաժբանականն .
- 4 Ա.Եմիփար կորուստ մը .
- 5 Ա.Եզուզական հայրագետը .





B. ph.

# ՊԱՏԿԵՐ

## ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՄԵԱՅ

Տասներորդ Տարի

Թիւ 2

և Մայիս 1899

### ՊԱՏԿԵՐ ԵՒ ԻՐ ԾՆՈՂՆ



#### ՄԵՌԱԿ ՆԱ.

« Առլ\_զե՞նչ առեմ, կորեանցաւերժ կորեան  
տւուբքն աշխաթիկ :  
Ցորս սովոր էր նա սիրով ունկըն տաղիցը  
դնել : »

Տիսուր եւ դժոյի իրականութեան մ'առջեւ կը խոնարհէ  
այսօր Հայ Կաթողիկէ հասարակութիւնն իր ճակաան :  
Մնագորոյն լաղզին այս եղաւ հրաման :

Մեռա՛ւ Աստուածապատիւ Հոգեւոր Տէրն մեր, Ստեփանոս  
Պետրոս Ճ. , Պատրիարք Կաթողիկոս Տանն Կիլիկիոյ :

Մարեցաւ անհետացաւ ճարտար զեկավարն, լուսատու  
աստղն, Հայ Կաթողիկէ հասարակութիւնն :

Մեծ մարդ մը՝ մնձագոյն սիրու մը՝ ամենամեծ ողի մը  
կորոյս Հայ աղջն, աշխարհ համօրէն գումեց այս քօթն :

Տասնեւութ տարիներէ ի վեր՝ մինչ ծիծաղկոս ովկէանին  
վէտ վէտ ծփուն աղեակներու վրայէն կը շարժէր նաև իր

ճարտար Առաջնորդաւն գէպ ի խոր, մինչ Արուսեակն պաղպաջուն երկնից միջակէն նշոյլն ի ջուր կը մխրճէր՝ անմոլար շեշտելով Նաւավայտին զէմ եղեալ նստատակն, մինչ քաղցր Սիւդն կը թռչտէր խաղաղ ու թեթեւ թեւերով՝ ողի եւ շունչ ատրածելով ընդհանուր, երբ Նաւորդն ու Նաւավար կայտառ եւ առոյք՝ խաղաղ ու անկասկած՝ կապուած ի մի սիրա, ի ցունծ եւ ի խինդ՝ բամբիոն եւ ջութակ կ'երգէին, կ'ոգէին, կը սուրային թեւապար, ո՞վ ըսաւ՝ թէ յանկարծ ցաւոց զիշերն պիտի գայր համնէր, խաւարէր, մրտկէր, զարնէր ու թափէր, կայտառն ու տույզ, լուսատուն եւ լուսառուն, երդօղն ու դրծիք, նաւազն ու նաւորդ :

Սնքնին էին անքննելի վճռոյն տոջեւ կը խոնարհի ամեն բան : Խոնարհեցանք Մենք իր զաւակներս ալ . այլ վիրաւոր : Մերն էր Դա . հիմակ ալ մերն է . այլ սրախ ծալքերուն եւ պատմութեան թերթերուն մէջ այլ եւս միայն :

### Ո՞վ էր Ազարեան Պատրիարք :

Իր պապը Սեբաստիոյ Բրդնիքէն Կ. Պոլիս գաղթած . իւր հայրը Յովհաննէս Ազարեան հոս ծնած եւ ամուսնացած . 1827 Դեկտ . 26 ին կը ծնանի այս ամսման զաւակն :

Ստեփանոս Ազարեան 15ամեայ պատանի՝ Մարտուշ Գեր . Նախագահն հաստատած կղերանոցին մէջ կը կրթուի . կ'ուսանի հայերէն, իտալերէն, գաղղիերէն, անգլիերէն, լատիներէն եւ յունարէն : Յոյն-լատին-հայ-թուրք բառարան մը կ'աշխատասիրէ 1864 ին : Յաջորդ տարին Հոռվմ կ'երթայ . Հաւատասպիւռ ժողովոյ վարժարանին մէջ կ'ըզբաղի իւմատասիրական եւ աստուծաբանական զիւութեամբ եւ չափամերակսն ուսմամբ : Աստուծաբանութեան վարդտութի վկայականով օժտուած , 1850 ին վարդապետ կը ձեռնադրուի , եւ կ. Պոլիս գառնալով Գեր . Հասուն Նախագահն անձնական քարտուղար կ'անուանի : Կրնանք ըսկել թէ այդ օրէն կ'ըսկըսի իր Պատարիարքութիւնն . քառասուն եւ ինը տարի ճիշդ :

Ազգային դործոց կարդաղրութեան համար քանիցս Եւրոպա կ'երթայ Գեր . Հասունի Նախագահութեան եւ Պատրիարքութեան օրերուն , եւ քանիցս տեղապահի պաշտօնը կը վարէ :

Յիսուն տարեկան՝ սինողական որոշմամբ փոխանորդ եւ

օժանդակ եռլիսկոպոս կը ձեռնազրուի , 1877ին , Նիքոսիոյ  
Սրբեալիսկոպոս տիտղոսով :

Երկու տարի ետքը (1879) Գեր . Հասուն Պատրիարքի  
հրաժարելով տեղապահ կ'անուանի , եւ 1881 յունիս 24ին  
կ'ընտրուի Պատրիարք : Բարեկաստիկ օր եւ ժամ : Տասնումէշկ  
օր յետոյ յուլիս 5ին՝ Յիսուս Փրկիչ Մայր տաճարին մէջ կա-  
թողիկոսական օծութիւնն եւ օրհնութիւնն կ'ընդունի . յաթոռ  
Տանն Կիլիկիոյ , Ստուփանոս Պետրոս Ռ. յորջորջմամբ :

Ի՞նչ եղաւ Դա այդ օրէն ի վեր :

Ճարտար Առաջնորդ մը , լուսաւոր Արուսեակ մը ,  
քաղցր Սիրգ մը , որ առաջնորդեց , լուսաւորեց , ամոքեց ,  
եւ թռաւ : — Բանանք պատմութեան էջերն , երադ  
երադ դարձունենք թերթերն , քանիներու կը հանդի-  
պինք արդեօք նման հովուապետական ճարտար յաջո-  
ղակութեամբ պսակուած : Անա պառակտում մը , եւ այդ նոյն  
իսկ իր հօտին համարիւն եւ համակրօն Եղբարց մէջ , եւ այդ  
առաջին օրէն իր դէմն կանդնած : Կ'ըսկսի եւ չվճարիր գոր-  
ծելէ . դադարն յաջողակ ելքին մէջ է իրեն համար : Կը տես-  
նենք զինքն ամեն տեղ , ճշմարիտ Առաքեալ մը , որ սէր խա-  
ղաղութիւն կը խօսի . կը զրէ , կը քարոզէ , կը յոդնի , եւ  
կը յաջողի երկար տարիներու յոգնութեամբ :

Հաղիւ հազ ի զլուխ հանած եւ հաստատած մեր հասա-  
րակութեան մէջ ըղձալի միութիւնն եւ խաղաղութիւն՝ աշ-  
խարհային եւ եկեղեցական վարչութեանց պատկանող խըն-  
դիրներն կը յուզեն զինքը : Ճարտար եւ կայտառ՝ դիտենք  
թէ ինչպէս կը յաջողի ի զլուխ հանել բարեկարդ մտադրու-  
թիւններն :

Ահա Պատրիարքարաններու . Առանձնաշնորհմանց խնդիրն  
իր ճարպիկ եւ անխոնչ համութեամբ կը պսակուի նոյն իսկ  
առաջին սիւնհոգոսին յաջորդող օրերուն մէջ :

Գաւառներու մէջ եւ ի Մայրաքաղաքիս եւ նոյն իսկ  
յԵւրոպիա՝ Կաթողիկէ այլ այլածէս Եկեղեցականներու ումանց  
հակակիր ունձգութեանց դէմ՝ թէ որչափ ինչ աշխատեցաւ՝ թէ  
որչափ սպառեցաւ , այլ վերջապէս թէ ի՞նչպէս կանգնեց յաղ-  
թանակն , բաւ է կարդալ Մեծին Լեւոնի Ժ. Արեւելասէր  
Քահանայապետի Առաքելական թուղթն՝ որ « յաղազս Պահպա-

Նութեան եւ պաշտպանութեան եկեղեցական կարդառութեանց Արեւելեայց : »

Աշխատութիւն՝ ճարտարութիւն եւ յաջողութիւն նոյնացած էին՝ իր անձին հետ :

Դործի մը չձեռնարկած՝ երկար խորհեցաւ . ստեղին տռանց ժամանակամատ կամ խափան ըլլալու բնաւ հովուական եւ անձնական բազմագիմի զբաղմանց . երբ ձեռնարկեց զործին՝ յաջողութիւնն անկասկած էր : Եւ այս ոչ միտյն առ անին իր սիրելի Հօտին , այլ նոյն իսկ օտարին զործոց ու պիտոյից համար . վասն զի բաւական էր Իրեն համար Քրիստոնէի՝ Եղբօր՝ կոմ Մարդու անունն : Զի յայս իսկ էր մանտուանդ իր հայրական ճարտարութիւնն : Զեմ յիշեր ես աստէն յականէ յանուանէ այդ ծառայութիւնքը զոր Եղբայրական սիրով մատոյց Դա իր անձին իսկ նուիրմամբ գժուարին սպարագայից մէջ . զիտցողն զիտէ . այնպիսի ծառայութիւնք՝ որոց փոխարէն ի՞նչ երախտիք տեսաւ արդեօք . . .

Բարերարութիւն իր ընազրումն եղաւ :

Քաջ զիտէր թէ բարերարութիւն եւ երախտաղիտութիւն կրկին վտակներ են աստուածային սիրոյ անդունդէն բխած՝ եւ զէպ ի մարդ եւ ընդհանուր սիեղկերքն արածուած . սիեղերական խաղաղութեան եւ երջանկութեան կրկնակ ազբիւրներ՝ որով Աջն ամենակալ առհասարակ արարածներն իրարւ հետ սեռնած եւ իւրաքանչիւրն իր մէջ կցորդած է :

Ան վարդենին որ իր կաթով կը կերակրէ զվարդն , եւ վարդն իր կողմէ իր քաղցր չնչով ոգի կուտայ եւ վասոք վարդենոյն : Ո՞հ , միթէ չէր արժան որ այս յաւիտենական զուգորդք միշտ ձեռք ձեռքի եւ իրարմէ անբաժան քայլափոխէին . ինչո՞ւ այսպէս անհաւատարմութիւն երբեմն . . .

Սակայն եթէ առաջինն պարտն էր եւ պատշաճ՝ երկրորդո հարկն էր անկասկած . զի ուր յախնժամ սիտի մնային զիւցազնական առաքինութիւնք Մեծիս . որուն տջն կը զործէր առանց ձախին զիտակցութեան . որուն հողին քան զայտ աւելի ցաւոց մէջ՝ զիմաց չըր ցոլացուներ իր յուզումն . որ սովորած էր վարդն եւ փուշ Ամենատեսուն անքննին կամքէն նկատել համակիր :

Քաղցր սիսկն ամտոնային հրատապ չողէն կծկած թոքեւ-

րուն ծալքերն կը բանայ . կը մանէ ծակ ու ծուկ , չդներ խը-  
տիր ոչ տեղւոյ , ոչ անձի . կը հնչէ ամենուն համոր , կը  
փայփայէ զամենքը :

Այսպէս էր մեր Աիրելի Հօգուապեան : Միշտ ուրախ ,  
միշտ եւ առ ամեն ոք զուարթ . կը հանէր ամեն տեղ , կայ-  
տառ . եւ շատեր շատեր ամոքեց ինքն , Զի զրչեցան բա-  
րիս առնել : Եւ քանինե՞ր այսօր մեզ հետ՝ օտարէն՝ ծանօթն  
կամ անծանօթէն՝ Աիրոյ ժառանդներ , չե՞ն լար արդեօք այս ան-  
դարման կրուսար : Այս' . որչափ ճշգրիտ դիպեցաւ այդ խօսք  
որ Մելայ խարտիշագեղ ափունքէն հնչեց երբեմն :

« Ոք Աիրոյ չժողու ժառանդ՝ նո եւ եթ ոչ բերկի շիբմէն : »

Այլ Սա որ այսչափ ժողովուրդ եւ Ազգ մը ամբողջ իր  
սիրոյն ժառանդ եւ զաւակ թողուլ իր անմահութեան շիբմին  
ետեւէն՝ զիտցաւ , քանի՛ բերկութիւն իրեն , քանի՛ բարձրու-  
թիւն իր փառաց պատուանդանին : Երանի՛ :

Այլ երանի՛ միանգամայն անոնց ամենուն որ այդպիսի Աի-  
րոյ ժառանդ զիտցան հանդիսանալ :

« Որբն՝ հացիկդ , լոյսըդ տուի տըգիտին . »

Կ'ըսէր ազիտաբեր տարւոյս սկիզբն ինքնին իրեն համար ,  
ձարտարի մը զրչով , առ Աստուած . Որբին՝ հացիկդ տուի .  
ազիտին՝ լոյսդ :

Այդչափ բազմազիմի հոգերու եւ անվերջ զրազմանց մէջ՝  
իր հետատես ուուր միտքն չվրիտեցան երբէք ապազայն խոր-  
հելէ :

Ինքն ուսեալ եւ բանիբուն , հմուտ եւ հանճարեղ զրիչ .  
խորին խմացականութեան տէր , զիտէր թէ Գիտութիւնն է որ  
կրօնից թեւին հետ զոյգ՝ կրնայ իր որդւոց ճախրն յօրինել .  
Կը թռչէր եւ կը սուրար ինքն , եւ լինչպէս կարելի էր այդ  
արծուէնման մասց աչքին իր ձագու կներն իրմէ վար եւ  
յեանեալ տեսնել :

Եւ ահա Մեկենաս մը կը կանդի ուսմանց , զիտութեանց,  
յառաջդիմութեան :

Յորդոր կ'ըլլայ իր վասմաշուք Հարազատին եւ կարող  
բարերարներու . գուասոներն եւ մայրաքաղաքիս մէջ կը հիմ-  
նուին Ռւսումնական հոստատութիւնք , նախակրթական եւ  
բարձրագոյն վարժարանք , Ս. Գր. Լուսաւորչեան Ռւսումնա-  
կանն , Անարտա յլութեան Քերց հաստատութիւնն , եւն , եւն :

կը յորդորէ գրիչներն . կը վարէ զանոնք սիրով ևւ ողւով , կը հառտատէ եւրոպական բարձր հաստատութիւններէ ևւ համալսարաններէ ոմանց աղատ մուտքն վերոյիշեալ ուսումնարանին ընթարցաւարտ աշակերտաց համար , ևւ նոյն խոկ օժանելով զանոնք կառտվարական ոռճկաւ :

Իր մեծ հմտութեամբն հանդերձ՝ ոչ երբէք զադար կ'ուստայ իր մտաց զարգացման . լելուագէտ յաջողակութեամբն շատ մը ազգային ևւ եւրոպական ուսումնական թերթեր ևւ ազգային ևւ օտար օրագրեր կը կարդայ կ'ուսումնասիրէ , կը հարցու փորձէ , ամեն օր :

Իր ամենէն աւելի սիրած դիտութիւններն կ'ըլլան՝ Հնախօսականն , Պատմականն , Իմաստասիրականն , ազգային լեզուն , իւր սարօքն . Մանաւանդ ազգային նկեղեցական հնութիւններն՝ մեր սրբազն Հարց աւանդներն՝ անոնց յիշտաւակներն՝ կ'ողեւորէին զինքը :

Դտաւ ժամանակ ամեն բոնի համելու : Կանոնաւոր ժամացոյց մ'էր , ոչ երբէք կանկ առաւ . մինչեւ մանն ըստ Ալ բաւ է . ոչ երբէք ետ կամ առաջ շարժեցաւ :

Սքանչելի օրինակ տուաւ իրեն հարտզատ որդիութեանն առ մեր երից երանեալ առաքելացնորհ Ա. Հարքն , մաքրելով անոնց առ մեզ հոգեշունչ աւանդքն՝ (Մեր Ա. Եկեղեցւոյն Շարականներն՝ Ժամագիրքն՝ Պատարագամատոյցն՝) բարսղեան կոչուած յանզուզն խառնուրդէն . որոնց համար այնչափ լուտանք ևւ եպերանք կրած էր Հասարակութիւնս երկու զարերէ աւելի ժամանակ . Տպագրել տուաւ անոնց երկու առաջիններն ի Վենետիկ իր բարձր հովանաւորութեամբ , ևւ հովուապետական Շըջաբերականութիւն յանձնարարեց զայն զաւառական Առաջնորդներու յանյապազար գործադրութիւն :

Այդ Շըջաբերականն իր յարակից թղթերովն յանձնած էր ինքնին Պատկերիս խմբագրութեան , ևւ անցեալ թերթն (Ժամարի թիւ 1) պիտի կրէր զայդ , իր ճակտին վրայ ունենալով Մեծի ողբացելոյս կնիքն . այլ անակնկալ ծանր հիւանդութիւնը խափան եղաւ բանակցութեանց :

Ահա թէ ինչ կ'ըսէր անցեաններն Գերման ողերան մը Մեծ մարդոց մահուան վրայ խօսելով . « Ամեն բան համակրանք է

ատեղերաց մէջ . մին կարօսութիւնն է , միւսը սէրն . մին  
ալէտք ունի միւսին՝ եւ միւսն պարաք , եւ ոչ մէկն տառնց  
ամիւսին . յայսի է մնծութիւնն : » Առասահողի միր Հովուագե-  
տըն այն Հուրն էր՝ այն Լոյն՝ եւ այն Սէրն՝ որ ի կարօսու-  
թեան միայն կ'երեւէր եւ անով միայն կը միմիթարուէր :

Կ'ուզէք համոզուիլ . մտէք ալն Գթութեան յարկերն՝ ուր  
մարդկութեան խեղճութիւնն՝ ուր կարօսութիւնն՝ ուր պէտքն՝  
անհաւարեալ կը բնակին . Հարցուցէք հոն՝ թէ ով էր Ազար-  
եան Հայոն հասարակաց . եւ կը պատասխանեն ձեղ :

\* \* \*

« Կա'ց , զի գու , զի' Արեգակն Ճեպիս դառնայլ յովկեան , »  
զուեց Պատկերն ասունամեայ ծնունդ սիրասնունդ Ծնողին , եւ  
Պատկերն ասուց Ողին՝ սիրալիքն զաւակ Վեհին , մինչ զուժ-  
կանն ձայնեց յանկարծ՝ Հողեւոր Տէրն օրհասական է : —  
Ի՞նչ . . . որ մ'ասաջ լսեց Դա ինձ . զեռ երէկ . . . Ո՞հ , կե-  
ցի՛ր Արեգակ , կանդ առ , կեցի՛ր , մի՛ քալեր . . .

Ո՞վ կը լսէ . . . .

Աշխարհ համօրէն կ'ըզզայ կորուսան , այց որբ մը՝ եւ այդ  
զեսամին՝ յայտնի է թէ աւելի : Պատկեր իր Ծնողն կուրայ այ-  
սօր Կաթուզիկէ հասարակութեանս ձայնակից . վեհաչուք Հո-  
րը Արեւն կարեւոր էր մեզ եւ անձկալի տակաւին :

Այլ աս ցաւրտ եւ ախուր Դէմքն՝ որ Կրօնք եւ Գիտութիւն  
քարոզեց , որ ամենատաէր Աջոյն անքնին զրոյն տոջեւ խոնար-  
հեցաւ այսօր , թէ ի հարկէ այլ սիրով , քանիցս կրկնած էր  
սիրուն խօսք մը , Խաչեցելոյն . Ոչ թողում զձեզ որբս :

« զի Արեգակն՝ եւ անով պըն՝ քան զշերմն փողփողէ : »

Հաւատարիմ այդ խոստմանդ՝ հանգի՛ր երջանիկ Հայր .  
Որդեկացդ արցունքն այսօր եւ սէրն միշտ պիտի շնչառն Քու  
կարօտի :

« Առ զի՞նչ առեմ , կորեան յաւէրժ կորեան աւուրքն այնոքեկ :

Յորս սովոր էր Նու սիրով ունկըն տաղեցըս դնել : »

ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆՆ

ՀԱՄՍԻԹՈՅ ՆԿԱՐԱԳՐՈՒԹԻՒԽՆ ՀԻՒԱՆԴՈՒԹԵԱՆ, ՄԱՀՈՒԱՆ  
ԵՒ ՅՈՒՂԱՐԿԱՀՈՐՈՒԹԵԱՆ

## ԱՄԵՆ. ԱՏԵՓԱՆՈՍ ՊԵՏՐՈՍ Ժ.

ԿԱԹՈՂԻԿՈՍԻ - ՊԱՏՐԻԱՐքԻ ԿԻԼԻԿԻՈՅ

Երջանկայիշատակ Հանդուցեալն Մարտ 19ին անհանգիստ  
զգալով զինքը, հարկադրուած էր մանել յանկողին, թէեւ ո՛չ  
իւր անձնական բժիշկն Տօգֆթ. Խնդիրեան որ առարիներէ ի վեր  
զինք կը խնամէր եւ որու վրայ կուսանողին լիուլի վսաւհու-  
թիւն ունէր, եւ ո՛չ իւր շրջակայներէն եւ ազգականներէն  
մէկը ամենեւեն կարեւորութիւն կամ ծանրութիւն մը չէր  
տար հիւանդութեան: Իրեն տրուած ինամքը ինժիւննցա  
կոչուած ախտին կը վերաբերէին: Սակայն օր ըստ օրէ զգալի  
անկում մը կը նշմարուէր ընդհանուր վիճակին վրայ, առանց  
խօիթութեան առաջքն առնել կարենալու: Արդիապատի Փոխա-  
նորդ Արքեպիսկոպոսն խռովելով եւ վրոգվելով, խկոյն ի մի  
խմբեց Մայրաքաջաքիս ամենէն ականաւոր բժիշկներէն Տ. Նա-  
ֆիէ բաշա, Տ. Խօրասաննեան, Տ. Հէքիմեան, Տ. Սթէղուլի եւ  
Տ. Գամգուրօղլու ի խորհրդակցութիւն, ի 22 անցելոյ ամսոյն,  
որք վերովիշեալ Տօգֆթ. Խնդիրեանի հետ յայտարարեցին թէ  
ոչինչ կը զանէին ծանր եւ վտանգաւոր: Հետեւեալն օր, շա-  
րունակելով Վեհափառ Հիւանդին ակարութիւնն եւ ծայրա-  
գոյն յողնութիւնը, կրկին կոչուեցոն մի եւ նոյն բժիշկները  
վերսախն խորհրդակցելու համար: Այս անդամ, զինքը ման-  
րամասնորէն քննելէ յետոյ, սրտայց բացատրութիւններ  
սկսան գործածել: կը սատուկին ամենածանր կողացաւի մը  
ամեն նշանները, որ զիտնականորէն կը յորջորջուի ապա-  
կանիչ բորբառայ (pneumonic infectiose): Պատրիարքա-  
րանի պաշտօնատարք եւ խօթացեալ Հալուատվետին համայն  
ազգականք յետին աստիճանի սրտարեկելով եւ զարհութելով,  
գորովալից եւ խանգակաթ զուրդուրանօք եւ խնամօք շրջա-  
պատեցին զինքը, հեռացնելու վարաելու համօք չարագու-  
շակ աղէաքը: Դիմեցին միանգամայն հոգեւոր միջոցներու,  
Ամենակաղ Տեառնէն հայցելու համար մեր ամենասիրելի Հօր

կիանքն եւ առողջութիւնը : Արհի . Փոխանորդն՝ Պատրիարքութեան ամեն թեմերուն Առաջնորդաց կը հեռազրէր որպէս զի համօրէն եկեղեցեաց մէջ հասարակաց պաղատանքներ մատուցուին՝ մեր Ս.մենապատիւ Հոգեւոր Տեառն ապաքինումն ընդունելու համար ի Տուողէն ամենայն բարեաց : Նոյն նպատակաւ Կ. Պոլսոյ մէջ եւս հրապարակական ազօթքներ հրամայեց կատարել , որոց գունդագունդ կը դիմէր յոդնախուռն բազմութիւն ժողովրդեան , որ արդէն ցնցուած էր մեծապէս այս զարհուրելի եւ սպառնալից դոյմէն : Մինչ այս մինչ այն , կայսերական կառավարութիւնը , ինչպէս նաեւ իւրաքանչիւր զիսպանասուռն եւ առաջնակտորդ գերդատատաններ եւ ամեն ազգութեան պատկանող ազատորեարն անդադար կու զար , վրշտահար հիւանդին վիճակին վրայ ժամէ ժամ տեղեկութիւն խնդրելու : Արհիապատիւ Գերապայծառ Պօնէթթի ինքնին անձամբ եկաւ մեծաշուք հիւանդը այցելելու , եւ ես դարձաւ յուզեալ եւ արտասուալից : Անեղ քայլերով կը յառաջանար ախար , եւ կը բանար յուսոց յետին նշոյլը : Այնքան արօրինակ ակարութեամն եւ ցուոց մէջ՝ ծայրագոյն ցնծութիւն զդաց նա եւ սփոփոկեցաւ Քահանայապետական մասնաւոր օրհնութեան աւաքըումէն , որ է այս .

Roma 28/4 , 99

S . Padre dolente infermita Mons . Patriarca Azarian prega per la guarigione di Lui , e gli invia una speciale benedizione . Esprimo i miei caldi voti , eguale intento , salute illustre infermo .

M . Card , Rampolla

ինչպէս նաեւ վերջին խորհուրդներէն , զօրս ընդունեցաւ լիուլի զիսակցութեամբ անձին , երկիւ գոյծ չերմեռանգութեամբ եւ համակերպելով եւ ամրող ջողին զանձն նուիրերով ի սրբազն կում Աստվծոյ . ի մեծ շինութիւն ընթերակայից եւ համօրէն ժողովրդեան :

Սխտը յառաջ խաղաց իւր սոսկալի եւ աւերիչ ընթացքով : Մայիս 1 ին (Ե. Տ.) , առաւօտեան բժշկական խորհրդակցութեան մէջ այս հետեւութեան յանդեցան՝ թէ մարդկային միջայներավ անրաւելի էր ախտը եւ վախճանուր մօտավուա . սրբարեկութիւնն ընդհանուր եղաւ : Յերեկոյին

ի ժամ 10 (Ը. Ե.) կը հնչէր յետին վայրկեան՝ Ամենասպատիւ Պատրիարքին պատուական կենացը , և Նա իւր սրբանեալ հոգին կ'աւանդէր ի Ճեռս Սրարչին , զարդարեալ առաքինութեամբք և արդիւնաշատ արժանեօք առ Ս. Եկեղեցին և առ իւր ամենասրբելի հօտն : Կիլիկիոյ պատրիարքութեան կրած սոյն անդարմանելի կորստեան համար ի խոր սուզ համակելով և յարտասուս վղձկելով Սրճի . Փոխանորդն կը կատարէր սովորական ազօթքներն ի հանգիստ հոգւոյն . հեռազբաւ անմիջապէս կը ծանուցանէր ի Հռոմ , ամեն թեմերու և վոխանուլութեանց՝ Գերերջ . Հոգեւոր Տեամն մերոյ ցաւազին մահը , որպէս զի ամենուրեք Հոգեհանզպատեան պաշտօներ կատարեն . և իւր անշունչ և սրբանուեր մարմնոյն վերջին մեծարանքները կը մատուցանէր , զմասել տալով զայն , և վաղուեան առաօտէն , ի ցոյց զնելով զայն , ի մեծարանս իւր սիրանունգ զաւակաց և բարեկամաց : Սյն հինգ օրերու մէջ որ ի ցոյց էր զրուած յԱթուանիստ Եկեղեցւոյ , այնքան խուռն բազմութիւն կ'ընթանար ու կը զիմէր ի աես և ի համբոյր Ս. Ս. Յին , մինչ զի ամէն ոք զբաց խորապէս՝ թէ ինչքան սէր և պատկառանք զիտցոտ էր ներշնչիլ Երջանկայիշտատի Վախճանեալը :

Զանազան կողմերէ հասած ցաւակցութեանց մէջ կը յիշինք հետեւեալքը .

Roma , 2/5 , 99

S. Padre dolentissimo morte benemerito Mons. Patriarca , implora all' estinto il riposo eterno .

M. Card. Rampolla

Roma . 3/5 . 99

Addoloratissimo perdita fatta , esprimo le più vive condoglianze a Lei , episcopato , nazione armena .

Leodokowski

Venezia , 3/5 , 99

Congregazione dolentissima immensa perdita , prega per Lui .

Giurekian

Wien , 3/5 , 99

Cordiali condoglianze tutta Congregazione .

Aïdynian

Հետեւեալ կիւրակէին , յ՛՛ Մայիսի , կը հրամայէր կարգադրել եւ կատարել Յուզարկաւորութեան հանդէսը , պարագային համեմատ շքեղութեամբ . որ եւ յաջողեցաւ իսկ մեծաշուր հանդիսաւորութեամբ որքան հնար էր : Նոխալէս Մայրաքաջարքիս դիւնապիտական մարմնոյն , կրօնական եւ քաղաքային երեւելեաց մտանաւոր մահաղդներ եւ հրաւիրագրեր առաջուած ըլլալով , խուռն բազմութիւն մը զրաւած էր կանուխէն Ս. Աստուածածնի Սթոռանիսա Եկեղեցին , որ ըստ պատշաճին սպազարգեալ էր : Եկեղեցւոյն մէջ տեղը զետեղուած էր ի զարեւանդակի Հանգուցելոյն մարմնը , քահանայապետական լվայելչութեամբ զգեստաւորեալ , Եպիսկոպոսական թագն ի զլուխ , եւ հովուական կաթողիկոսական Գաւաղանն ի ձևին . ճոխ ճրագարաններով , ծաղիկներով եւ չընազ բայսերով զրագարուած . շուրջ պատեալ վեցեքին սպակիր առաջնակարդ վարդապետներէ : Հանգստեան արարողութիւնն սկսաւ ժամ 8½ն , հանդիսաւոր Զայնաւորով , զոր Արհի . Փոխանորդն ինքնին մատոյց ի միջի եռանդազին սպազատանաց յոգնախուռն բազմութեան հաւատացելոց : Ներկայ էին Պրուսայի եւ Մշոյ վիճակաւորք , եւ հաստատեալ Եպիսկոպոսունք Տիարպէֆիրի , Խարբերդու եւ Մալաթիոյ , երկու Թագաղիր Արքայք , համագումար կղերն եւ Կ. Պոլսոյ կրօնական ամեն հաստատութիւններէն ներկայացուցիչներ , եւ Աւաղանին եւ Մեծամեծք : Յաւարտ պատարագին , սրտաշարժ գամրանական մը խօսեցաւ Արհի . Ներսէս Եպ. Ճնտոյեան՝ Վիճակաւորն Մշոյ , գովասանելով վախճանելոյն անդուգական ձիրքերն , հաւատքն ու երկիւղածութիւնը , Եկեղեցւոյ եւ Աղջին մատուցած անթիւ եւ թանկագին ծառայութիւնները : Ի վերջոյ կազմուեցաւ սպակիր թափօրն զէպ յՈւկեբերան Եկեղեցին , ուր պիտի կատարուէր թաղման հանգիստուարտութիւնը : Ժամը 10 ին մեկնեցաւ թափօրը . յառաջոյ կ'երթային պատրիարքարևանի բարապանները , սղոյ զգեստաներով . քաղաքիս հայ կաթողիկէ վարժարաններէն աշակերտաց պատրամաւորութիւններ , ինչպէս նաև Սնարատ Յզութեան Մայրապետաց սանունք , որք կը տանէին Ս. Կուսին եւ Ս. Յովանիփայ դրօչները , կը տարուէին Հանգուցելոյն Վարդապետական եւ Եպիսկոպոսական եւ Արքեպիսկոպոսական գաւաղաններն . սեւ չզարչով պատած . նոյնպէս իւր շքանշաններն , կարմիր թաւշեայ բարձի մը վրայ , զոր

ունէր ի ձեռին Պատրիարքարանի պաշտօնակալ մը : Կը հետեւէին եկեղեցականութեան պատկանող նուիրակ-ներ , ամէն կարգէ . յետոյ մեր տեղական աշխար-հիկ եւ կրօնաւոր ամրող կղերն , չորեքասասան դաւա-զանակիրք : Ի միջի համբուցեան , որ ծիրանեգոյն թաւշա-զարդ բաղմոցի մը վրայ կէս ընկողմանեալ էր , եւ զարգար-եալ պատրիարքական խորհրդանշաններով , երկու բուրժա-ռակիրներ շարունակ խնկարկելով , բարձեալ կը տարուէր փոխն ի փոխ յերկոտասան սարկաւադազգեստ քահանայից : Կրօնական ժողովն վեց վարդապետք սպոյ ծովերը և վար-չական ժողովին վեց աւագներ ջահներ բռնած , եւ թիկնապահ զօրականն զլիխիլոյր շլջած զէնքերով քովէն կը յառաջանային : Մարմնոյն կը հետեւէին թազակիր Արքայիք , հստատեալ ե-պիսկոպոսնք , Վիճակաւորք , եւ կատարօղ Գործոյն՝ Արքի . Տեղապահ Արքեպիսկոպոսն Աւետիս Գեր . Արքիարեւան : Ե-տեւէն կուգային սգակիր եղբօրորդիք եւ աղքականք , բարե-կամք եւ ծանօթք , ապա չմիացեալ հասարակութեանց եւ այլ եւ այլ աղքային եկեղեցական պատուակալք , որք եկեղեցւոյ մէջ Հոգեհանգստեան պաշտօնին ներկայ գտնուած էին . աւա-զորեարն ամեն դասակարգէ : Անհուն բաղմութիւն մը լե-ցուցած էր Մեծ Պողոտայն աննկարազրելի , ամբոխ մը որուն նմանը չէ տեմնուած երբէք նմանօրինակ պարագայից մէջ ի Կ . Պոյս . փողացներ , գաներ , պատուհաններ , երդիք , աւ-մենուրէք ժողովուրդ անհամար : Հակառակ այսքան բազմա-խուռն զումարման , կարդապահութիւնն ամենակատարեալ էր , չնորհիւ քաղաքապետական պաշտօնէից եւ բաղմաթիւ զօրա-կանաց զումարասակներուն :

Սոյն պահուն ամրող քաղքին մէջ գտնուող հայ կաթողիկէ եկեղեցեաց զանգակները սոյոյ զանգիւնավ կը հնչէին , ինչպէս որ նախապէս կարդապիրած էր Տեղապահ Արքեպիսկոպոսն : Թափորը ըստ արարտութեան հինգ հանգիստաները ամենայն բարեկարգութեամբ կատարեց : Ս . Յովհ . Ոսկերերան Եկեղեց-ւոյ մէջ , որ նմանապէս սեւազարդ էր ըստ պարագային , ե-կած էին արդէն Արքի . Մօնս . Պօնէթթի . Վեհափառ Կայսեր նուիրակներն , Դեսպանական մարմննը , քաղաքիս վարչու-թեանց ներկայացուցեցիչք:

Պէտք է յիշտատիկել հետեւեալները . մեր Օգոստաիստ վեհապետին պատգամառն վում . էնդէր պէյ , Բերայի կա-

ռավորիչը , որ կը ներկայացնէր Կայսրը . Վահեմ . Յովհաննէս էֆ . Սաղըզ . Կայսերական անձնաւկան Գանձուց Նախարար . Մեծ Եպարքոսի և մէն մի նախարարութեան նուիրակ պաշտօնակալք : Դեսպանական մարմնէն , Վահեմ . Դեսպանքն Գաղղիոյ , Անդիիոյ և Խաղիոյ . նոցին ընդհանուր Հիւպատոսք , և իւրաքանչիւր գեսպանատունէն այլ և . այլ ներկայացուցիչներ :

Թափօրը մանելով Եկեղեցին , Մարմինը զետեզուեցաւ պատրաստուած բազմացին վրայ , և կատարուեցաւ Մաշտոցի կարգը . և երբ ոկսան եղանակել « Ողջոյն քեզ Ա . Եկեղեցի » և այս Եպիսկոպոսունք ողջագուրեցին զՄօնս . Պօնէթթի որ կեցած էր գասի մէջ ամպնագանւոյ ներքեւ , դէմ առ զէմ կաթողիկոսական Աթոռոյն , որ սև թաւիշով պատած էր . ամբողջ կղերն եւս ուսանամքուրի զիրար համբուրեցին և իրենց մեծարանքն մատուցին առ Տեղապահ Արքեպիսկոպոսն : Հանգստեան ազօթքով աւարտեցաւ չքեզ յուղարկաւորութիւնը , և խորին տարւորութիւն յառաջ բերաւ ժողովրդ եւան ամէն զասակարգերան վրայ :

Եկեղեցւոյն Արահին մէջ ընդունեց Տեղապահ Արքեպիսկոպոսն վերոյիշեալ անձնաւորութեանց ցաւակցութեան յայտարարութիւնները . և ի մասնաւորի խորին չորհակալութիւններ մատոյց « Վեհափառ Խնդնակալին Նուիրակին , մարդասիրութեան և համակրանաց ան ամէն նշաններուն համար զոր և . Վեհափառութիւնը հաճած էր այս պարագայիս մէջ ցոյց տալ մեր հասարակութեան . նոյնակս իւր երտիւտակէտ զգացմունքներն յայտնեց Դեսպաններու և կրօնական և քաղաքական ներկայացուցիչներու և աւագորերոյ :

Ի հուսին Մալմինը զրուեցաւ . երրակի զազազի մէջ և քառածի փառաւոր մեռելակառքի վրայ փոխազբաւեցաւ զարձեալ ի Ա . Աթոռանիսա Եկեղեցի . թափօրը այս անզամ առանց Եկեղեցական զարդուց կը յառաջանալ . Եպիսկոպոսունք և կղերն համօրէն հետիւն հետեւելով զազազակիր կտոքին .

Եկեղեցւոյն մէջ թաղման վերջին ազօթքնելը կատարեց Արքի . Տեղապահն : Եւ Մեծափառ Հանդուցելոյն մարմինը հետեւեալ օրը , Եկեղեցւոյն մէջ , ձախակողմեան կողմնակի միջին զրան առջեւ փորուած զերեգմանին մէջ ամփոփուեցաւ , ուր պիտի կսնդնի ի մօտոյ շիրիմ փառազարդ , ի յիշատակ Մեծի Կաթողիկոսի :

Հանդէի՞ խաղաղութեամբ , շրջապատռւած իւր սիլազնդ  
հօտին անքաւ ցաւովն ու կոկիծով , նոյս անդագար պազա-  
տանքներով , արդիւնաշատ և ողբացեալն Հովուապետ և գո-  
րովագութ Հայր : Բարութեան և առաքինութեան օրինակնե-  
րչն զսր աւանդեց իբրևու կտակ իւր որդեկաց , մեծամեծ գոր-  
ծոցը եւ իւր ազգին մատուցած անհամար ծառայութեանցը  
անջնջելի յիշատակը՝ թաղ կազմեն իրեն փառաց գրուազը . եւ  
Գլութիւնն աստուածալին փառազարդէ նորա սրբաւ մնեալ հո-  
գին յանձնառ փառա արքայութեան , եւ այս անհուն ցաւոց  
մէջ միսիթարէ մեր հասարակութիւնը չնորմեկով Անոր Արժա-  
նաւոր Յաջորդ մը :

\*

Գեր . Արհի . Ներուէս Հնոտոյեան Եպիսկոպոսի դամբանականն .

Արհիապատիւ Տեղապան Տեր , Արհի . Եպիսկոպոսնը ,  
Գերապատիւ Վարդապետք , Մեծաշոք Տեարք և Տիկնայր ,

Մարդը կ'առաջազրէ և Աստուած իւր նախադէտ վար-  
չութեամբը կը անօրինէ կամ կը կարգազրէ : Երբ տասն ամիս  
առաջ Եփրատ եւ Երասիս կ'անցնէի , Խնուսայ , Կարնոյ եւ  
Պոնտոսի բարձունքը թափառելով աստ կ . Պոլիս կը դիմէի  
յուսալից , բնաւ չէի գուշակեր մեծ կեանք մը ողբալու ,  
կեանք մը՝ ուսկից կու գայի կեանք մը խնդրել մահուանս մէջ :

Մեր սրացեալ Երջանկայիշատակ Հայրապնտն իւր յորդ-  
եռանդն սրտովն եւ խորախորհուրդ հանճարովն զրեթէ եկեկ-  
տրացեալ՝ Եպիսկոպոսներ ձեռնադրելու կը պատրաստուէր ,  
Սինոդ ընտրութեան գումարել կը մտածէր , թեմեր կազմա-  
ւորել եւ յառաջիմութեան մէջ գնել կ'աճապարէր , ազգայն  
մեծ եւ ուխտեալ միութեան տապովն կը տոչորէր եւ կը  
մզուէր անդագար ի լաւն , ի բարին , ի կատարեալն . կրօնից ,  
ազգի , դաստիարակութեան եւ յառաջդիմութեան . յանկարծ ,  
յանակնկալս մահու զարուկն կտրեց անոր մասց եւ հոգւոյն  
արագաքայլ ընթացքն : Մեծ սիրտն այլ եւս չբարախէր մեզ

համար . . . մեծ միտքն այլ եւս չխորհիր մեզի համար . . . : — Հայ-Կաթողիկէ Հաստրակութիւն կորսնցուց իւր Մեծն . ազգն իւր սիրելի եւ մեծ Մարդն . Եկեղեցին իւր մեծ Հայ- բապիտն . յառաջադէմ լուսաւորութիւնն իւր լուսամիտ զիւցազներէն մին : —

Կէս գար է զրեթէ . որ Ամենապատիւ Գեղեցանիկ Հոգեւոր Տէրն , Տէր Սանվանոս Պետրոս Փ. Ազարեան . Պատրիարք Կաթողիկոս Տանն Կիլիկիոյ , մատորապէս եւ մօսաւորապէս ամենայն ազգեցութեամբ ներգործեր է Կաթողիկէ Հասարակութեան մէջ եւ Հայ-Կաթողիկէ Հասարակութեան համար , Հայ-Կաթողիկէ Հասարակու- թեամբ : Քահանայութեան առջի օրէն միշտ պայծառ փայլեր են իւր գործերն՝ կարուկ իմացականութեամբ , կամաց տոկու- նութեամբ , եւ ժամանակի յաջող եւ ձախող բերմանց աս- տիճանին ճարտար ելեւէջքով եւ միշտ ժամանակի զիտու- թիւնը հետը ունենալով : — Յաջողակ եւ տաղանգաւոր զով- ուած աշակերտն՝ երբ զեռ զրասեղամնը կը մաշէր , զիտուն հմուտ եւ լեզուագէտ վարդապետ պայծառացաւ աշխարհիս ասպա- րէզին մէջ . երբ մուտք ըրաւ գործունեայ կենաց մէջ՝ խոր- հեցաւ , խոսեցաւ եւ գործեց միշտ յաջողութեամբ . յաջողեն իր աստղն էր եւ ճակասաղիր : Բոլոր մատոր կարողութեանց բնադրոշնի էր գործել , միշտ գործել , իմաստութեամբ գործել , եւ յաւէտ գերեալ նպատակին ամենայարմար միջոցներ ստեղ- ծուլ եւ պատշաճեցնել : Ազգային մեծի մը պատկեր եւ ան- նման օրինակ եղաւ . զազդն լուսաւորել , դաստիարակելով եւ կրօնքէն օրհնուած միջոցներով զայն զարգացնելոն՝ Վսե- մամիտ Հանգուցելոյս զաղափարականն էր : Անարատ Յղու- թեան նուիրեալ Կուսանաց Միաբանութեան եւ նոցա Առա- քելութեան զարկ տալ . Միիթարեան Միաբանութեանց վարկն ու յարկն ճանչնալ եւ զանոնք յասպարէզ գործոյ մզել եւ յասպարէզ արդիւնարար առաքելութեանց . Ազգային մի եւ միայնակ Անկելանոցին , Ս. Յակոբայ , այնչափ գութ , ոէր եւ խնտմածութիւն տանել , Նորահաստատ Լուսաւորչեան վա- զահաս եւ յուոալից մեծայարգ Վարժարանն հիմնել եւ յառաջ վարելն , ուրիշ ամենայն ազդային հաստատութեանց վրայ զորովել զուրգուրալ . որբանոցի ձեռնարկել , եւ այլ ամենայն այօպիսի հանդէմներ , Մեծ Հայրապետին զաղափարականին դեղեցիկ ծնունդներն են :

Մեծի մը եւ արդարեւ ամեն ազնիւ ձիրքերով օժտուած ազգային Մեծի մը հաշտարար հոգւովի՝ ջնջեց, վերցուց եւ անհետացուց ազգային պառակտումն . զոհելով, զիջանելով, Յիսուսաբար խոնարհելով եւ վսեմ հոգւոյ բարի օրինակ տալով. մինչեւ կրնամ ըսել, այդ հաշտութիւնն առաջ զԱղարեան տարբեր նկատողներն, հիմայ պիտի վկայեն եւ զաւանն անոր լոիկ դագաղին առջեւ՝ որ Աղարեանն անյիշաչար, երկայնամիտ, խոնարհ եւ հաշտարար Հայրապետ մ'էր :

Լեւոն Ճ.Գ. Գերահանձար եւ գերազանցօրէն հայասէր Քահանայապետին Հաշտարար Փրկչական ոզին իր յատակ ջուրի կամ մաքուր հայելիի մէջ՝ կը ցոլար, կը ցնցը Եր Աղարեանի ճշմարիտ ազդասէր սրտին մէջ, ազգայնացեալ տւելի եւ վեհ, որուն մեծութիւնը եւ սրբութիւնը չիմանան պիտի անուղայ եւ անզգամ սրտերն . այդ ոգւով ճշմարիտ պաշտպան եւ ջատագով եղաւ նախնեաց ծիսարանական ուղղափառ մտաց եւ խմաստին, որոց նոր տողագրութեամբը այնչափ փառաւորուեցաւ եւ զուարթացաւ ոգւով . եւ իրաւամբ իւր ամեն զործերն կնքուեցան Արդարութիւն եւ Խաղաղութիւն համբուրեսցին, թագապասակ մարդարէի վեհիմաց խօսքերով. որովհետև իւր ազգին՝ եւ ջերմին սիրով սիրած ազգին՝ արդարութիւնը եւ խաղաղութիւնը իրարու հետ հաշտուցուց : Աղարեանի մարդասիրական եւ ներող գժած ազգային ոզին շատ դէպքերու եւ շատ մարդիկներու համար իրեւ նոր կենաց արեւ ծագեցաւ, սակայն տիսմարն եւ ապահութիւնն զայն ալ գատափետեց : Ոչ թէ միայն Հայ-Կաթողիկէութիւն, այլ ամբողջ հայ ազգն եւ մարդկութիւն պիտի իմանայ Աղարեանի մը թողուցած մեծ զատարկն : Օտար լուստմիտն իսկ պիտի յարդէ եւ մեծարէ Աղարեան Կաթողիկոսի պատմական յիշատակն :

Հսմուցեալն իւր լուրջ զգօնութեամբ, հաւասարամութեամբ եւ միշտ հեռատես եւ խոնական պաշտօնավարութեամբ հաճոյ եղաւ. Վեհափառ Սուլլան Ապտ-իւլ-Համիտ հանին ընտրով եւ խմաստուն սրտին, որ իւր Օգոստափառ ճոխութեամբ միշտ Հայր եւ Խնամակալ եղած է Կաթողիկէ Հաւարակութեան, եւ հիմակ ալ Վեհաշուք ցոււակից՝ ոբրացեալ հօտին : Պատմութեան մէջ էջեր պիտի զրաւէ հաճոյակատարութեամբ պատղամուոր ըլլալն մեր Վեհափառ Կայսեր կողմանէ առ մերս Արքազան Քահանայապետ՝ պատուական ըն-

ծայաբերութեամբ , այս առթիւ եւս գեղափայլ պանծացոյց անարդամեծար կայսեր մը մեծութիւնը եւ առատութիւնը , արեւելասէր Քահանայապետի մ'ալ սիրելի լինելոյ արժանայարդ գովութիւնը : Բանիւ եւ օրինակաւ՝ իւր հօտն հլուական հպատակութեան եւ քրիստոնէական հաւատարմութեան մէջ հաստատուն պահեց , իւր արդ որբացեալ հօտին արզար իրաւունքներն Օսմանեան Գահուն արդարութեան եւ ուղղութեան մէջ վնտոեց : Եւ գործեց ոչ միայն իբրեւ հաւատարիմ հպատակ , այլ եւ իբրեւ խղճամիտ պաշտօնեայ մը : Հայրենեաց եւ Տէրութեան ոչ միայն սիրելի մարդ էր , այլ եւ մեծ կայսեր շատ մը չնորհներու արժանացած էր :

Ազարեանի եկեղեցական պատկերն մեծ է եւ պատմական :

Հանգուցեալ Հասուն ծիրանաւորի մը , Պիոս թ Քահանայապետի մը՝ եւ Լեռոն ԺՊ. ի ազգեցութեան , չնչոյն եւ ոգւոյն տպաւորութիւններն կրեց . բայց միշտ պահեց իւր Ազարեան սկզբնատիպն , չափելով եւ կշռելով ժամն եւ ժամանակն , տեղին եւ պատեհ , օգուտն եւ վնասն : Արեւելեան եափսկոպոսաց դասուն մէջ առաջին հմուտ եւ հայրենազիտակ եափսկոպոսն հանգիսացաւ . լեզուազիտութեան մէջ գերազանցեց . լատին եւ իտալերէն եւ գաղղիերէնը հայերենի պէս կը գրէր եւ կը խօսէր : Իւր կանոնական եւ աստուածաբանական զրութիւններն միշտ զարմանալի եւ յարգոյ անցան Հռովմայ կաճառներու առջեւ : —

1894ին պատրիարքական ժողովին մէջ ի Հռովմ իր բացակայութիւնը զգսլի եղաւ , եւ լաւատեղեակ տեղեկազիրն շատ աւելի բան ըսաւ Արեւելեան Քրիստոնէից պէտքերուն եւ պատկաներուն համար քան թէ բոլոր միւս պատրիարքաց խօսքերն եւ զրածներն . իւր պաշտօնական զրութիւնք ազգուէին եւ զօրաւոր Հռովմայ առջեւ : Վերջին Սինոդի մէջ Հանգուցեան ի զիմաց հարց ժողովզոյն խտակերէն աղերսաւոր տեղեկազիր մը ուղղեց առ Քահանայապետն , որուն պայծառ գաղափարաց շարք մը , խորին եւ վսեմ բացատրութիւններ , յստակ եւ բացատրիչ բառեր , զութ եւ սէր զարմացմամբ հանդերձ , աղերից եւ դժութեան արտասուքներ քամեցին ժողովական հարց աչքերէն . արտասուեց եւ ինքն :

— Լուսամիտ քրիստոնեայ փիլիսոփայ մ'էր , ներհուն Աստուածաբան եւ գործնական փորձ նարոյագէտ : Հայերէն զրաբարն եւ աշխարհաբարն երկուքն ալ իր ճկուն զրչին ըզ-

թօսանքներն էին , անոր գրաւորական իմաստներն յստակ էին եւ որոշ . իսկ խորհելու եւ գրելու դիւրութիւնն եւ երազութիւնն նշանաւոր էր եւ պատմական , եկեղեցական այսօրուան գործն վաղը ձգելու սովորութիւն չունէր , մանաւանդ թէ իւր պաշտօնին վերագերեալ որ եւ է գործ յնտաճգել կարելի չէր , այլ շուտով , մտադրութեամբ եւ եռանդեամբ կը հետեւէր , երբ չաջողէր ամենայն հնարիւք հանդերձ , դարձեալ չէր ուշացներ իմացնելու ուր անին էր :

Իւր ընտանի եւ անարգամեծար քաղաքակարութիւնը . անոյշ կերպն եւ քաղցր ընզունելութիւն ձգիչ էր եւ նշանաւոր . իւր իսկ իշխանական աթոռոյն վրայ եւ իշխելու ժամուն իսկ բարի Հովի մ'էր , զթու Հայր մը , խոնարհամիտ դիտոն մը , եւ իրաւանց տէր Գլուխ մը և իշխող մը : Առ իւր սիրելի Կղերն միշտ եղաւ ողորմած զթած եւ երկայնամիտ , առկայծեալ պատրօյզն չմարեց , զիւրաբեկ եղէզն չջախջախեց :

Մեծ եւ հարուստ Գերգաստանի զաւակ , բայց չափու եւ սահմանի մեջ ապրեցաւ միշտ , աղքատ՝ բայց աստիճանաւոր եկեղեցականի մը կոկիկ վայելչութեամբ . որբերու . այրիներու անտերունչներու եւ խելքերու Հայր եւ Խնամակալ եղաւ . պաշտպան եւ ջատագով միշտ իրաւանց , ազգին եւ Եկեղեցւոյ :

Եկեղեցին սղազգեաւ կ'ողբայ : Հայ-Կտթողիկէ Հասարակութիւն կ'աղաղակէ ողբածայն ինչպէս երբեմն իորայէլ Եղիայի համար . Հայր , Հայր , կառքդ Իորայելի եւ հեծեալդ նորա , գէթ կրկին հոգի քո թող հանդիչ ընտրեալ Յաջորդիդ վրայ : — Կը մխիթարուիմ միայն որ Լոյս Հողեւոյդ վերջին ձեռնադրուածն եմ եւ անոյշ կենացդ վերջին հոգեւուս վայրկաններուդ մէջ՝ մասնաւոր հայրական օրհնութեանդ արժանացած :

Ո՛ Հայր հասարակաց , վսեմ եւ անեղ լուռթեանդ մէջէն յետին հրաժեշտի ողջայններդ կուտաս Եկեղեցիներուդ , աջակից եւ օգնական Հովուակցացդ , վարդապետաց , քահանայից եւ Եկեղեցւոյ մանկանց եւ քո իսկ մեծ Գերգաստանին : — Բնդունէ մեր ամենուս հրաժեշտի եւ օրհնէ զմեզ ի բարձանց երկնից . օրհնութիւնդ հօր եւ որդւոյ վրայ , մօր եւ զստեր վրայ , ծերոյ եւ մանկան վրայ , ամբողջ Եկեղեցական եւ աշխարհական կարգին վրայ , քու հնդիցս սղաւորեալ Գերգաստանին վրայ :

Ծլի եւ ծաղկի Ազարեան նոր սերունդն եւ տայ պտուդ նոր Աստուածաէր վսեմ Արխատակէս էֆէնտիներու եւ Ստեփանոս Պետրոս Փ. ի պէս Աստուածարեալ եւ Եկեղեցական մհծանուն Եկեղեցականներու :

Հանգիր , Հողիդ Մեծ , անմահութեան քաղցր քնով . եւ հանգիր՝ զհոգիս մեր ի Քրիստոս . ամէն :

## ԱՆՄԻՒԹԱՐ ԿՈՐՈՒՍ ՄԸ

Դերեւզմանին գոնէն մտար դու երկինք ,  
Ուր անթարշամ կենաց բազմիս ի հարկինք .  
Հողիդ սլացաւ մաքուր մարմնէդ առ Աստուած ,  
Խնչպէս անուշ հոստ մը ծաղկէն բաժնուած :

Սիրելի՛ Պատրիարք , սիրելի՛ Հոգեւոր Տէր , սիրելի՛ Հո-  
վիւ , քաջարի՛ Պատշապան ժողովաւրդիդ , ուր ես զուն : Ի զո՞ւր  
կուզենք լուկ քու հոգեպարար ձայնդ , ի զո՞ւր կը ցանկանք  
վերստին ահսնել զքեզ մեր մէջ կենզանի . . . : Զկա՞ս  
ալ . . . : Մինակ քու սառւերդ կը նշմարենք ու մեր հողին  
ախրութեան մէջ կը սուզի , մեր սիրտը կ'արիւնի : Դուն քու  
ոչսարներդ ձգելով գայիր , անհետացա՞ր . ու ամենքս պիշ  
մեր շուրջը կը նայինք , շիոթած , մռած , խռոված . կը  
զգանք այն դատարկն որ մեր մէջ թողուցիր , կը զգանք ու  
դատնապէ՞ս կը զգանք : Դուն մեր Հովիւն էիր , յոդնադէտ  
եւ իր կոչումին վսեմութեամբը ևսանդովը բոցովը վառած  
անխանջ Հովիւ մը . զուն զէկն էիր ու մենք կը հետեւէինք  
քեզի , կը հնաղանդէինք մինա՞կ քեզի : Քու խօսքդ ազդեցիկ  
էր մեր ամենուս համար , քու աղաչանքդ հրաման էր , կար-  
ծիքդ՝ ճշմարտութիւն , խորհուրդդ՝ համակ տրամաբանութիւն  
խորախորհուրդ : Դուն մեր Հայրն էիր , Հայր մը՝ որուն նշա-  
նաբանն էր գորով եւ կորով , Հայր մը դթասփիւռ , Հայր մը  
բարեխնամ , Հայր մը խմաստալից : Հայրը մեռաւ , թու-  
զուց իր ետեւը պզաբիկներ՝ որոնք կը ճշն . կ'արտասուեն ,  
կը փղձկան , կը ինզրին քեզ՝ իրենց Հայրը , ու կ'աղաղակին  
Հայր , Հայր , ո՞ւր ես . . . : Ո՞հ , գոնէ բոպէ մը ետիզ  
դարձիր , Հայր զորովալիր , ետիդ դարձիր , ու օփոփէ քու-  
կիններդ , ակնարկ մը ուզզէ անժնյ . քու չնորհաբաշխ ակ-  
նարկներէդ մէկը , ու յետոյ նորէն շարունակէ ճամբագդ զէպ  
Աստուած :

Դուն մեր Գլուխն էիր , ամբողջ Հասարակութիւն մը ներ-

կայացնող Գլուխ մը . ու դաժան Մահը խլեց տարաւ այդ  
Դյուխը : Ո՞րչափ ճշմարիտ է առ խօսքը՝ թէ Արեւուն մարդ  
մտնելեն ետքն անոր մեծուքիւնը կը հասկցուի :

Քանի օրէ ի վեր թախծալից բօթ մը կը շրջի քաղաքիս  
մէջ , սրտաշարժ ու գառնաղապն գոյժ մը՝ հովէն աւելի ա-  
րագ , կը տարածուի չորս կողմ :

— Ազարեան մեռա՞ւ . . .

Ու աչքեր արցունքով կը լեցուին . քարացած , անզգայ  
ու կարծր սրտեր կը շարժին . ամե՛ն մարդ տիրութեամբ կը  
համակուի ու կը շանթահարի կարծես , եւ չհաւասալով կամ  
վարանելով հաւտալ՝ կը հարցնէ զարմանքով .

— Մեռա՞ւ , մեռա՞ւ . . .

Ո՞հ , ինչո՞ւ , բարեկա՛մ , ինչո՞ւ կ'երկբայիս , ինչո՞ւ չես  
համարձակիր հաւտալ , ինչո՞ւ սկեպտիկութեամբ եւ սակայն  
խորապէս յուզուած կը հարցնես ,

— Մեռա՞ւ , մեռա՞ւ . . .

Ի՞նչ , անմա՞ն կը կարծէիր զնա . անշուշտ չէ' . հապա  
ինչ է այդ գարանմանցդ՝ շարժառիթը . Այո՛ կը հասկնա՛մ ,  
կ'իմանա՛մ ես . կ'ուզես զեռ սպատիկ յուսով մը , չնչին պատ-  
րանքով մը ինքզինքդ խարել ջանալ . հոգիիդ վրդովումը հան-  
դարտեցնելու ու կարելի եղածին չափ յաւդ ամոքելու համար :  
Դուն զիտէիր անոր տարիներու տակ ընկճած ըլլալը , գուն  
զիտէիր անոր տկար կազմուածքը , դուն զիտէիր՝ ասոնցմէ  
զատ՝ անոր հիւանդ մահամերձ ըլլալը , եւ մահն այսչուի տար-  
օրինա՞կ կ'երեւայ քեզի :

Սակայն ինծի ալ ճի՛չդ քեզի պատահածն եղաւ :

Վերջապէս պիտի մեռնէր . զիտէի տտիկայ : Բայց եւ այն-  
պէս ես ալ չուզեցի հաւատալ : Այնչափ վեր դասած էի զայն՝  
որ իր մահն արտաքոյ կարգի բան մը կ'երեւայ աչքիս . ու ա-  
ւելի կը նախընարէի տարակուսիլ՝ քան թէ համոզուիլ : Աւելի  
լաւ կը համարէի անոտոյդ վիճակի մէջ երկու կարելութեանց  
մէջ ապրիլ՝ քան թէ հաւատալ , համոզում գոյացնել այդ  
սրտաճմիկ իրողութեան . բազմավաստակ Հայրապետին մահ-  
ուան :

— Մարմինը ցոյցի զրուած է , ըսած էին ինծի :

Ես ալ՝ կասկածի ու տարակոյսի մէջ՝ ուզեցի քայլերս  
դէպի հոն , ուր յաւխտենական քնոով կը ննջէր մեր ամենասիրելի

Պատրիարքն ու Կաթողիկոսը : Կ'երթայի , ո'չ թէ մեռած՝ այլ ողջ ըլլալուն վրայ կատարելապէս վատահութիւն ունենալու համար : Կաթողիկոսարանին դռները բաց էին և պաշտօնեաներն ու սպասաւորները՝ բակը գումարուած՝ Մահուան տեսքէն անարեկած մարդիկներու կերպարանքն ունէին : Ու հոդալ նոյն աղետալի խօսքն ականջիս հնչեց :

— Հոգեւոր Տէրը մեռա՛ւ . . .

Ու նոյն պահուն ուրիշ մը կ'ըսէր .

— Վերն է . կրնաք տեսնել :

Ցաւազին վշաերէ պատած՝ սանդուխներէն վեր ելայ :

Ներքին ձայն մը զիս լուսաւոր սրահ մը մղեց :

Տէ՛ր Աստուած , ի՞նչ անոելի տեսարանի մը առջեւ պէտք էր որ գտնուէի , ի՞նչ սրտասարուուր տեսարանի մը :

Հո՞ն էր կաթողիկոսը պառկած , իր վեհափառ դէմքովը , ծիրանիները հազած ու սառ ձեռքը խաչ մը բռնած : Շուրջը՝ մահաղէմ մոմեր ցուրտ ճառագայթներ կը նշուլէին ու կը պլալային հեւ իջնեւ . Այս սրահին մէջն էր բուն դժխեմ Մահն իր գալկահար ու դալափիլ դէմքովը , ու կը ծիծաղէր Սնդութն իր յաղթանակին վրայ : Կաթողիկոսը՝ հանդիստ ու անդորր՝ կը մրափէր կարծես . դէմքը չէր աւրուած . կային տակաւին անոր վրայ՝ հայրենի բարութիւնն նշաններն , ու շրթունքներուն շուրջը ժպիտ մը կը թօնէր . իր հայրական խանդակաթ ժըպիտը :

Աւա՛ղ , ալ չէի կրնար տարակուսիլ . . .

Իրականութիւնը գէմս էր :

Ու սրահին զուրս նետուեցայ . աչքերս արցունքով , սիրած սեղմուած , ու կոկորդս հեծեծանքներէ խեղզուած . ու ետեւս թողուցի տարաբազզ կաթողիկոսը , Պատրիարքը , Հոգեւոր Տէրը . Հովիւս , Հայրս :

Մեռած էր ՄԵԾ ՄԱՐԴԼ . Հայ Կաթ . հասարակութիւնը կը կորսնցնէր իր ամենէն արդիւնաշատ անդամներէն մէկը :

Ալ վերջապէս « մնաս բարով » ն ըսած էր աշխարհին : Տասնեւութ երկա՛ր տարիներ զգնութեամբ ու անհուն իւմայականութեամբ իր պաշտօնը վարելէ ու իրմիններուն համար ձեռքէն եկածն ընելէ յետոյ՝ գայած էր միանալ իր սիրելիններուն , իր մօրը , իր եղբայրներուն , իր Աստուծո՛յն : Եղած էր նա թէ տատուածավախ ու բարեպաշտ քահանայ , եւ

**թէ՛** առաջնակարգ Դիւտնագլէտ, ու չէր շեղած երրէք Արդարութեան ու ձշմարտութեան սրբանուէք ճամբէն :

Ուրեմն կ'արժէ եւ գերազանցապէս կ'արժէ լալ ու ողբալ անոր վրայ, կ'արժէ արտասուել անոր անմիսիթարելի կորուսին վրայ, կ'արժէ հրաշալիառ ու հասքանչ պատկ մը հիւսել անոր կը զողար, կը դուրգուրար Նա մեր վրայ ճշշմարիտ Հօր մը պէս . . . ու կորուդուցինք մենք զայն առյաւէտ . . . ալ նա մեզի չպատկանիր, անհետացաւ ան մեր մէջն, աներեւութեացաւ, անյայտացաւ : Սակայն ի՞նչ կ'ըսեմ ես, ի՞նչ կ'երազեմ : Իրա՞ւ, անոր հոգին՝ միտքը՝ մարմինը կորսնցուցինք . իրա՞ւ, անսնք ալ մեզի չեն պատկանիր . բայց յիշատա՞կը . . . ո՞հ, անջնջելի պիտի մնայ ան մեր մէջ . անոր թանկագի՞ն յիշատակը պիտի չտնհնետանայ երբէք . անոր տնունը պիտի փայլի միշտ ոսկի գրերով մեր մաքին հորիզոնին վրայ, պիտի փորագրուի, պիտի քանդակուի ան մեր սրտին վրայ : Զէ՛, Հոգեւոր Տէր, չէ՛, դուն միշտ ներկայ պիտի գտնուիս մեր մէջ, քու զաւակներդ չմունան զքեղ պիտի բնու . պիտի յիշենք ու պիտի սիրենք զքեղ մինչեւ մեր վերջին շունչը : Այո՛, Երջանկայիշատակ Հայր, պիտի սովորեցննք մենք մեր զաւակներուն ու թոռներուն զքեղ յիշել ու սիրել . . . եւ անոն՞ք ալ՝ իրենց կարգին : Ապագայ սերունդը զմայլանքով ու սքանչացումով պիտի կրկնէ քու անունդ ու պիտի երգէ մեր անմահ քերթողին հետ :

Գերեզմանին դռնէն մտար գու երկինք,

Ուր անթարշամ կենոսց բազմիս ի հարկինք .

Հոգիդ պացաւ մաքուր մարմնէզ առ Աստուած :

Ինչպէս անուշ հոտ մը վարդէն բաժնուած :

Բերա, 25 Ապրիլ 1899

ՓԱՐՈՍ

## ԱՆՁՈՒԳԱԿՅՆ ՀԱՅՐԱՊԵՏԸ

« Եորա մահուամբ մեծ ոգի մը կ'անհետի լուսափայցլ շող մը կը մարի կաթողիկէ Հայութեան երկնից մէջ : »

Կորուստ մը՝ որոյ անբացասրելի դաւնութիւնն առակաւ տամաւ կ'աւելնայ, եւ որքան անակնկալ աղէտք մ'եւդաւ ամենուս, պիտի կրնա՞յ մոռցուիլ Երբէք :

Երբ կը տեսնէիքն մեր սիրեցեալ Հոգեւոր Տէրն՝ հակառակ իւր եօթանասուն երկու սոմաց՝ այնքան երխուսարդ աշխուժիւ եւ եռանդեամբ, այնքան քաջառողջ մարմնով եւ մոռք, ո՞վ կրնար գուշակել . ո՞վ կրնար կասկածիլ, ափ-

սո՞ս, թէ զայն այսքան շուտ կորուսանելու դժբաղդութիւնն  
պիտի ունենայինք մի օր :

Միայն ներկայ գտնուիլ այն չքեղ յուղարկաւորու-  
թեան որով մեծարանք մը կ'ընծայէինք նմա, կը բաւէր  
համկնալու համար թէ սովորական մարդ մը չէր եւ ոչ սո-  
վորական Պատրիարք մը նա, որ առարկայ եղած էր սպոյ  
եւ պատկանանց այդքան բացառիկ ցոյցերու : Ամեն ազ-  
գեր եւ ամեն կրօնքներ ունեին իրենց ներկայացուցիներն,  
որք ի սիրոյ մանաւանդ քան ի պարտաւորութենէ փութա-  
ցած էին մեծ մարդոյն դադարին շուրջը : (\*)

Երբեք Պատրիարքի մը շիրմին բալորտիք այսքան պա-  
տիւներ, այսքան ընդհանուուր սպոյ արտայացտութիւններ  
չէր տեսած Պոլիս :

Այն ինչ առաքինազարդ Հայրուպետն աւանդած էր իւր  
հոգին, եւ ահա մահագոյժ բօթն կը հասնէր ի Հռովմ, ի  
Բարիղ, ի Վիէնա եւ այլուր : Եւ աշխարհ ու Եւրոպիոյ ա-  
մենէն բարձրաստիճան անձնաւորութիւնք, թագավազակ  
գլուխներ, կը վութային իրենց ցաւակցական հեռագրերն  
ուզգել ի Կաթողիկոսարան Կաթուղիկէ Հայոց : Տիեզերա-  
փայլ Քահանայասպեսն Լեւոն ՃԳ., Ֆրանց - Եոզէֆ  
օգոստափառ Կայսրն Սւստրիոյ, եւ Պ. Լուպէ ազնուամիտ  
Նախագահն Ֆրանսոսկան Հանրապետութեան համեցան՝ քա-  
ղաքակիրք աշխարհի առջեն՝ ցոյց տալ Վեհափառ Հանդու-  
ցելցն այնպիսի պատիւ մը որ երրէք եղած չէ արեւելեան  
Դիտապետի մը, եւ որուու արդարեւ արժանի էր նա իւր  
տիեզերահռչակ համբաւով, իւր մասց եւ սրաի գերազանց  
բարեմանութիւններով :

Դժուար է զտնել մարդ մը որ կէս դարէ ի վեր այնքան  
եռանդեամբ եւ անձնուիրութեամբ պաշազանած լիւի մեր  
մէջ ձմարտութեան եւ արդարութեան դատը, մարդ մը որ  
այնքան յոգնադիմի եւ այնքան չքնաղ ձիրքեր դրած լինի  
ի սպաս Բարոյն եւ Աւետարանի, Եկեղեցւոյ եւ Աստուծոյ:  
Ո՞րչափ աւելի դժուար՝ գտնել Հայ մը որ այնքան փա՛ռք  
եղած լինի աղզին որքան եղաւ բազմաբիւն եւ գե-  
րազանն Հայրապեան, Ստեփանոս-Պետրոս Ազարեան : Հայ  
անունն բարձրացուց, ագնուացուց, քաղաքակիրթ Եւրոպիոյ  
առջեւ : Լեւոն ՃԳ. կ'ըսէր մի օր, — եւ աշխարհ լսեց այս  
խորքերը —, «Այն զանազան պաշտօններու մէջ զոր կա-  
տարեց Տ. Աղարեան, ընծայեց յայտնի ապացոյցներն իւր  
վարչական կարողութեան եւ իւր հաստատամութեան ի  
պաշտօնանութիւն կաթուղիկէ միութեան : Dans la diversité

(\*) Աւելորդ է ըսել թէ բալոր գեսպանք անձամբ կամ իրենց թարգ-  
մաններով փութացած էին պատուել Հանդուցելցն յիշատակն :

des emplois qu'il a remplis, Mgr. Azarian a toujours donné des preuves manifestes de son habileté dans la conduite des affaires et de sa constance à maintenir l'unité catholique . » (\*)

Դերակոմս տը Վօկիւէ, մատենադիր եւ անդամ ֆրանսական կաճառին, որ բաղդն ունեցած էր մօտէն ճանչնալու մեր պատուական զգօնամիտ Հովուապետն, կը դրէր դեռ մի քանի ամիս յառաջ Ֆրիկարօյի սիւնակաց մէջ . « Արմեւելք երեք մեծ քաղաքագէտներ ունեցաւ մեր դարերուն մէջ, որոնց մին է Տ. Ազարեան Պատրիարք : »

Ուրիշ նշանաւոր անձնաւորութիւնն մը, պաշտօնեայ ֆրանսական դեսպանատան եւ զոր պատիւ ունեցած եմ անձամբ ճանչնալու, կ'ըսէր, « Mgr. Azarian est certainement un des plus grands diplomates de notre temps . Տ. Ազարեան մեր ժամանակի ամենէն մեծ դիւնագէտներէն մին է անտարակոյս : »

Եթէ այս ամեն ընտիր ձիրքերէ, բարոյական այս սքանչելի զօրութենէն չենք կրցած օդառուիլ որչափ պէտք էր օդառուիլ, ո՞յլ է մեզ՝ եթէ ոչ մերն . . . ոմանց տկարասմոռութիւնն, այլոց խստապատութիւնն, և բազմաց մեսելատիւ անտարբերութիւնն ուղեցին գոգցես ամութեան դատապարտել ամեն ինչ որ կրնար այնքան բեղմաւոր լինել մեզ համար յառաջդիմութեան ու զարգացման, առաքինութեան հրաշալի պառողներով : Մեծ է վսեմախոհ Ազգապետիս արդիւնքն, բայց աւելի մեծ սիրակ լինէր անտարակոյս՝ եթէ բովանդակ ազգն ուզէր համենալ այդ վեհ Հոգին, ուզէր ունկն դնել այդ երկնաշունչ Զայնին . . . : Իցիւ իւր նուիրական շիրիմն լինէր մեզ համար մշտարարաւ դպրոց մը անձնութրութեան եւ անշահախնդրութեան, հաւատոյ եւ բարոյականի, լուսամիտ կրօնասիրութեան եւ անկեղծաւոր ազգասիրութեան :

Ա. Յ. Վ. Փ.

(\*) Univers , 3 Mai 1899



ՊԱՏԿԵՐ տասն եւ հինգ օրը մի անգամ կը հրատարակուի

Բաժանորդագրութեան տարեկան գինն է  
կ. Պոլոյ համար . . . . . 40 դամեկան.  
Գաւառուաց եւ օսար Երկիրներու համար  
բղբատարի ծախըն ի միասին հաւզուելով 50 . . .

## Խրաքանազիշր թիւ 2 դամեկան

ՊԱՏԿԵՐԻ խմբագրատունն է ի Յերա, Եկշիլ փողոց  
Փիւ 1, ուր պետք է դիմել բաժանորդագրութեան եւ քերրին  
Վերաբերեալ, այլ ամենայն խնդրոց համար.

## RÉDACTION DU BADGUERE

Constantinople, Péra, rue YÈCHIL N° 1

معارف نظارات جليله سنك رخصته طبع أولى شدر